

վիտասանութիւն մը , առելք մեր Ո՞ւ
կարեին մեր Ա արդանայ պատմութիւ-
նը ու ըսելք , ինչե՛ր չիխօսիր Ա արդան ,
դեռ ողջ չէ . կարդացելք ձեր հայրենի
յիշատակարանները , ու ձեռուընիդ
սրտերնուդ զարնելով ըսելք՝ դեռ չե՞ն
խօսիր Հայկ , Արամ , Արայ , Տիգրան ,
Ա ահէ , Ադուարդ , Ա ահաններ , Ա
շաններ , Ամբատներ , Գուրգէններ ,
Դէորգներ , Ա ահակներ , Գրիգոր մը ,
Տիգրատ մը , Աերսէններ , Ա ևն մը ,
Հեթումմը , Այսրոս մը , Ա արդիս մը ,
Ա ուրիջան մը , Ա իսիթար մը , Ա դուարդ
մը , Ա ուրատ մը , Ա ազար մը , Յակոբ
մը , Ա ուսուֆեանք . Տիգրանուհի մը ,
Կյոսրովիդուխտ մը , Ասփի մը , Ա արիամ
մը , Ա յծեմիկ մը , և այլն : Արեմն չէ ,
չի մեռնիր այն սիրտը . այն սիրտն է որ
անմահ կը մնայ . ժամանակը միշտ իրեն
հետ կը գտնէ զայն , մարդիկ միշտ կը
տեսնեն զայն , պատմութիւնը միշտ կը
յիշէ զայն , բարոյականը միշտ օրինակ
կուտայ զայն , զգայուն մարդն ալ միշտ
կը զարմանայ միշտ կը նախանձի , միշտ
կը փափագի անոր նմաննելու : Այս սիր-
տըն է որ առաքինութեամբ ալ ուժով
ցած՝ վեր թռչելու ատեն՝ մեծազոյն
թեր կ'առնու , և երկնքին ալ բար-
ձրագոյն սահմանները կ'ելլէ . երբ սրա-
սուի արծուոյ պէս այն բարձրութենէն
ալ դեռ կը տեմնէ երկրիս վրայ իր բց-
նը , իր յիշատակները՝ որոնք իր մեռնե-
լէն վերջն ալ չեն զարդիր շարունակե-
լու իրեն ազգասիրութիւնը :

Հ . Դ . Մ

Ը Ե Զ Ե Բ Ե Ս Ե Ց Հ րամանաւ Պարսիկները Հայա-
տանիր աւրելու ատեն , Եկան Փահրան գեղն ալ .
որ բնակիչները հաւատաքէ հանեն . գեղն գլա-
ւորը որ Նուրիջան անունով կորիճ և բարեպաշտ
մարդ . մ'եր՝ մինակ Պարսից գնդին գեմ Եւաւ ըլի
մը վրայ , և բոլոր ողբ անդադար նետաձգութեամբ
հաղածեց . չմողուց որ ներս մնան : Երբոր յու-
նած գիշերը տան մէջ պառկեր եր , թշնամիները
գողի պէս Եկան բոնեցին քաջը :

ՅԱՎԱԳՍ ՄԱՐԴԿԱՑԻՆ ՊԱՐՏՈՒՑ

ՃԱՄ ՍԻՆԱԿՈՅ ՓԵՎԱՔՈՅՑԻ

ԱՌ ՊԱՏԱԽ ՈՄՆ

Ա Ի Վ Ա Կ Ո Յ Փ Ե Ա Լ ի Ք Ո Յ Հ ո չ Զ ա կ ա ւ ո ր Ի-
տալացին այն սակաւաթիւ ընտիր մա-
տենազիրներէն մէկն է , որ իրենց գը-
րուածքներուն պարզութեամբն ու ա-
նուշութեամբը կարծես թէ աւելի մար-
դուս սրտին հետ կը խօսին քան թէ
մարին հետ : Այս որ Բահատին իմ ըսած
գիրքը իր ազնուական ու նիրելի հո-
գւոյն հայելին սեպենք , Յաղագս Ո՞րդ-
էային Պարտուց զբքոյկն ալ իրեն ուղիղ
վարուցը գաղտնիքն ու ծշմարիտ և քը-
րիստոնէական փիլիսոփայութելը գանձն
է կրնանք ըսել :

Այս պատուական գանձը ինքը իր
ազգին պատանեացը նուիրեր է . մենք
ուզեցինք որ մեր ազգին ուսումնասէր
պատանիներուն ալ ասկէ բաժին հա-
նենք : Այս աւելի անոր համար ալ ու-
րախութեամբ մը ձեւք զարկինք աս
փոքրիկ աշխատանքին , որ մէջի խրատ-
ները շատյարմար տեսանք մեր ժամա-
նակիս ազգային պատանիներուն , որ
զանազան զպրոցներու մէջ եւրոպական
կրթութեան և լեզուաց ճաշակները
սկսած են առնուլ :

Խտալիոյ նորաբողբոջ որդիքը իրա-
ւամբ երախտագէտ են աս իրենց ազնիւ
ազգակցին . իրաւամբ նաև ուրիշ եւ-
րոպացի ազգերը , ինչուան Յայներն ալ ,
աս զբքոյկը թարգմանուած ունենա-
լով շնորհակալ կ'ըլլան Փելլիքոյին իր
քաղցը ու իմաստուն խրատներուն հա-
մար : Տարակոյս չունինք որ Հայաստա-
նի գաւկներն ալ աս մեր թարգմանու-
թիւնը կարգալով անոնցմէ վար պիտի
չմինան՝ տուած գաստիարակութեանը
հլութեամբ անսալու , և զինքը բոլոր
սրտանց օրհնելու :

Հ . Գ . Ա Յ Ա

ՄԱՏԵՎԱԳԻՐՆ

ԻՅՍ Ճառը մէկ հոգւոյ համար գըրուած է . բայց յուսալով որ օգտակար ըլլայ նաև ամէն պատանեաց , ուղեցի հրատարակել :

(Լուսումնական ոճով գրուածք մը չէ ասիկայ , և մէջը մարդկային պարտուց վրայ խրթին խնդիրներ չկան : Խնձի կ'երեւնայ թէ բարեկիրժ ու բարե- պաշտ ըլլալու պարտականութիւնը ցու- ցընելու համար Ճարտար ու խորունկ ապացոյցներու կարօտութիւն չկայ : Ոյէ որ մէկը այնպիսի ապացոյցներն իր խղճմտանքին մէջ չգտնէ , զրգերու մէջ գտնալիք չունի : Հոս ես պարզ ցանկի մը պէս յիշեր եմ ան պարտքերն որ մար- դուս կենացը մէջ դիմացը կ'ելլէն . ա- սով հրաւելք մը միայն ըրեր եմ որ կար- դացողները ուշ դնեն այն պարտքերուն , և հաստատուն կամքով մը անոնց գոր- ծադրութեանն ետեւ ըլլան :

(Խչափ որ կարելի է՝ խելք ծախելէն ու աղուոր ոճեր բանեցընելէն հեռու կենալ ուղեցի , գիտնալով որ աս նիւ- թիս մէջ հարկաւորն է ամենապարզ յատակութիւն :

(Վկ իմ հայրենեացս պատանիները , ձեզի կը նուիրեմ ես աս հատորիկը , և փափաքս ան է որ ասիկայ խթան մը սեպուի ձեզի առաքինութեան ետեւ կյանալու , և ձեր երջանկութեան մէկ պատճառն ալ աս ըլլայ :

ԳԼՈՒԽ Ա.

Պարուին հարէաւորութիւնն ու պատուա- կանութիւնը :

ՊԱՐՏՔ ըսածդ այնպիսի բան է որ մարդու ոչ երբեք կրնայ մոքէն հանել , և ուղէ չուզէ անոր հարկաւորութիւնը կը ճանչնայ : Պարտքը մարդուս բնու- թենէն զատելը անկարելի բան է . ա- սոր մեր խղճմտանքն ալ կը վկայէ՝ խել- քերնիս բացուած չքացուած , խելքեր- նիս բացուելէն ետքը աւելի , անկէց

Ետքը հետզհետէ ալ աւելի : Վեզմէ դուրս գտնուած բաներն ալ նոյնպէս կը վկայեն . վասն զի մէկ յաւթունական սքանչելի օրէնք մը կայ՝ որովհ կը կառա- վարուի ամէն բան , և ամէն բանի մէջ ալ այնպիսի վախճան մը կայ որ ամէնն ալ կը միաբանին՝ Վատուծոյ (որ ամէն բանի սկիզբն ու վախճանն է) իմաս- տութիւնը ցուցընելու և կամքը կատա- րելու :

Վարդս ալ մէկ վախճանի մը համար ստեղծուած է . ուրեմն պէտք է այն- պէս ըլլայ՝ ինչպէս որ պարտական է ըլլալու . չէ նէ ոչ ուրիշները համարում կ'ունենան վրան և ոչ ինքը , ուստի չկրնար երջանիկ ըլլալ : Վարդուս բնա- կան է երջանկութեան փափաքիլ , և միանգամայն հասկրնալ ու հասկրցընել թէ երջանկութեան չհասնիր առանց լաւ մարդ ըլլալու . այսինքն առանց այն- պիսի մարդ ըլլալու՝ ինչպէս որ կը պա- հանջէ իր օգուտը , տիեզերաց կարգը և Վատուծոյ դիտաւորութիւնը :

Կիրքերնիս բուրնկած ատենը մեզի անանկ կուգայ որ օգտակար համարինք այն բանն որ հակառակ է ուրիշի օգտին և կամ ընդհանուր բարեկարգութեան . բայց մոքերնիս չհամոզուիր , խղճմը- տանքնիս չէ կը կանչէ : Խակ կիրքը դա- զրելէն ետեւ այն ամենայն բանն որ ու- րիշի շահուն և կամ կարգի կանոնի դէմ է՝ միշտ զգուելի կ'ըլլայ մեզի :

Վեր օգտին համար այնչափ հարկա- ւոր է պարտուց կատարումն որ ինչուան զանազան ցաւերն ու նաև մաշն ալ , որ մարդուս անմիջական վնասները կը հա- մարուին , հետալի բաներ կը դաւնան այն առաքինի մարդուն համար որ կը չարչարուի կամ կը մեռնի՝ ուրիշի օգուտ մը ընելու և կամ Վարչըն երկրպագե- լի կամացը հպատակելու մոքով :

Ուրեմն թէ Պարու ըսելը և թէ միան- գամայն երջանկութիւն ըսելը ուրիշ բան չէ , բայց եթէ այնպիսի մարդ ըլլալ՝ ինչպէս որ պարտական ենք ըլլալու : Ուրե հաւատքն ալ աս վաեմ Ճմար- տութիւնը կը բացատրէ այն խօսքովն որ կ'ըսէ , թէ մարդս ըստ պատիւրէ Վ-

պուծոյ ստեղծուած է : Իրեն պարտքն
ու երջանկութիւնն է Աշտուծոյ պատ-
կերն ըլլալ, չուզելուրիշ բան ըլլալ, և
ուզելքարի ըլլալ՝ որովհետեւ Աշտուծո-

քարի է, և մարդուս վախճան որոշեր
է՝ ամէն տեսակ առաքինութեան հաս-
նիլու իրեն հետ միանալ:

Բ Ա Ն Ա Ս Տ Ր Ա Կ Ա Ն Ք

ԲԱՆԱՍՏԵԴԱՌԻԹԻՒՆ

ԽՐԿ Տօր ՚ի նինջ մանկան կորոյ :

ԲԱՐԵԿՈՐԹ ազգաց մէջ մարք իրենց
զաւկրները գրեթէ անոնց արևուն լցուը
տեսած օրէն կը սկսին կրթել, զանոնք
որրանի մէջ շարժելու կամ գրկերնուն
մէջ գգուելով քնայուցած ժամանակ-
նին՝ իրենց մայրական զգայուն ու կիրթ-
սրտէն ինչ որ կը բղինէ անոնց ասլա-
գայ առաքինական և գովելի վիճակին
համար՝ զայն անոնց անկրծին անուշ
քնարի ձայնի մը պէս, երբեմն արցուն-
քի կաթիներով և երբեմն զուարթ-

ժայիտներով կ'երգեն, ինչուան որ այն
պատիկ անմեղութիւնները հրեշտակի
պէս քնանան : Այս մայրական գերա-
գոյն սիրոյ և փափաքամաց զգայունքը
խիստ աղուոր բացատրուած տեսնելով
զաղղիարէն երգի մը մէջ, հայերէն
թարգմանեցինք, իբրև օրինակ մը մեր
ազգին մարց ալ, իրենց մանկունքը այս-
պիսի երգերով քունի հրաւիրելու՝ ա-
րեւելեան եղանակ մը յարմարցընելով :

ՈՐՊԻՍ այր ձըկնորս՝ ՚ի ծագել այգուն
Օելս արշալուսոյ լըրտեսէ անքուն
Երկինս դիտելով զյոյս աւուր պայծառ,
Անսկիկ, ՚ի քո պերճ բաղդ խորհի քոյդ մայր :
Երկնից դու հրեշտակ, զի՞նչ յերկրի լիցիս .
Այր խաղաղասէր, թէ այր ՚ի կըուիս,
Բահանայ բեմին, ՚ի կաքանաս ասպետ,
Բերթող քաջանուն, հուետոր, զօրապետ :
Այլ ՚ի զիրկս իմննջեա այժմիկ
Լապոյտ աչօք հրեշտակ գողտրիկ :

Աա ծընեալ ՚ի մարտ, աչկունքն իսկ ասեն,
Երութիւնք սորին ինձ որ փառք վըսեմ.
Աարտիկ սոսկ՝ ընդ հուպ լիցի զօրապետ,
Դիմեալ ուրշաւէ դառնայ սպարապետ .
Տեսանեք ըզսա ՚ի մէջ ձակատուց
Եներկիւղ վազեալ ընդ տեղ հրազինուց .
Լուսէ թըշնամին, դիմակալ սըմին
Աւ ոք ։ փող հարէք, յաղթեաց որդեակն իմ :
Այլ զօրավարդ մանկիկ սիրուն
Արդ յիմ ՚ի զիրկ լեր քաղցր ՚ի քուն :

Աայց մի դու որդեակ, ինձ մօրս աչ է մեծ
Ուն ՚ի գոռ զինուց մըտցես ՚ի հանդէս .